

Однотипные
и

Красивы са ахис

Ա. ԱՐՓԻԱՐԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ

ԿԱՐՄԻՐ ԺԱՄՈՒՅ (1920)	6
ԴԱՏԱՊԱՐՏԵԱԼԵ	4
ԵՐԱԶԻ ՄԸ ԳԻՆՅ	1

Հրատարակելի
ԿԱՏԱԿ ՄԸ
ԱՊՈՒՇԸ
ՈՍԿԻ ԱՊԱՐԱՆՁԱՆ


Հրատարակ. Վ. Ա. ՀԱՆ Զ. Ա. ԲԴՈ. ԲԵԱ. Ն Գրատան, թիւ 9
Շարա Քամիկ թիւ 4, Գանիք

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ (ՀԱՅԿԱԿ)

ԿԵԱՆՔԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ

ԵՐԱԶԻ ՄԸ ԳԻՆԸ

(Երրորդ տպագրութիւն Հեղինակին Եղբօրոգույն
Փ. ԱՐՓԻԱՐԵԱՆի Արտօնութեամբ :)



ԳԱԼԻՐԷ
Տպագրան ՅԱԲԷԹ - ՊԱՊ. ՏԱՐԱԾՈՅԱՐ
1928

ԿԵԱՆՔԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ

ԵՐԱԶԻ ՄԸ ԳԻՆՅ

Ա.

Ով Վոսփորդ իմ անոյք ,
Վարդենեացդ ի բուփ
Խնչ ախորժ գեղգեղեն
Սիրովին ու պըլպուլք .

Ամբան աղուոր կիրտկի իրիկուն մ'էր , մին մոզա-
կան այն իրիկուններէն զոր կ'ընծայէ Վոսփոր : Քանի
մը նաւոկներ մեղմիկ մեղմիկ կը սահէին հեզաստն զե-
տակին վրայ որ ծածկուած է Վոսփորի խորշերէն միոյն
մէջ :

— Եօ՛ռկի , կոմա՛ց կոմաց , կ'ըսէր խորտեալ պո-
տանի մը իւր նաւովարին :

Նաւովարը քմծիծաղ մ'ունեցաւ , հասկնալով թէ՝
պէտք չէր սնցնիլ այն մակոյին որ կ'ընթանար իլմնց
սուաջէն :

Հարկ չենք տեսներ դիմել մանուածապատ դար-
ձուածքներու որպէսզի իմացնենք թէ այդ մակոյիկին
մէջ աղջիկ մը կոր : Հրանտ , խորտեալ պատանին , այն
զմոյլական գրից մէջ էր՝ յորում կը գտնուին ծերեցն
և դպրոցէն նոր ելած պատանիք , երբ կը բւնուին սի-
րահարութեան տենչէ կոմ ախաէ , — ինչպէս որ կ'ու-

գեք — : Յայց մակոյկի աղջիկն, ուրախ զուարթ, մաքէն
իսկ չեր անցըներ սրատչորդ գրից մէջ գանուիլ . չոր-
հիւ այս անարբերութեան իւր աղջեցութիւնը մհծ-
եղաւ Հրանտի վրայ : Անշուշտ դիտած էք թէ աղջիկնե-
րն ո՛րքան նուազ զգենուն արասառութոր ուսենինե-
րու կերպարոնք, այնքան աւելի կ'աղջեն ակար սեռին
— այսինքն մեր խեղած ուսին — վրայ :

Հրանտ մեղաւոր չեր արդքան զգածուած լինելուն .
բնութիւնն ալ հրաւէր կը կարդար սրուրու՝ մի քիչ
բանաստեղծական արոփիւններ ունենալ : Պճազարդեալ
էր կէօք Սույի անոյշ մելամաղձութեամբ, մելամաղձու-
թիւն վերջալոյսի որ սրտի մինչեւ խորեւը կը ցուա-
ժնէ կենց երազներու . և պատրամաց հրապոյրները :
Մակոյկի մը մէջէն կը լսուէին երգեր : Քաղցր ու դաշ-
տակաւոր ձայն մը կ'երգէր .

Յերեր անդ կապուտակ,
Եւ ի վոսկորին,
Մելմանոս պլպլան
Խոպովք լուսնեկին .

այն անոյշ երաժշուութիւնն որ կը բուրէ գեղ, սէր,
երիտասարդութիւն :
Օրօրուելով . ալեաց մրմունջէն, հայ-իստալական
նուազէն, թափեցան մակոյկներն ու նուակներն ի վոս-
փոր, և հերձելով հոսանքները ցան ու ցիր ափոեցան
կողմ :

Մակոյկն, ուր կը գտնուէր աղջիկը, կ'ուղղուէր
դէպի եէնի-դիւղ: Աւելորդ է ըսել որ Հրանտի նաւակն
հեռուէն կը հետեւէր նմա : Սական աշխարհիս վրայ
ամէն ինչ սպառուած մ'ունի: Աղջկան մակոյկին նաւա-
զարները ձգեցին իրենց թեւձակներն եէնի-դիւղ եալի
մ'առաջ, և նուակին մէջ գտնուողք դաւրս ցատկեցին
թեթեւ զուարթ — ինչպէս պէտք է լինին նոքա ոյք

կ'զրօնուան Վոսիորի վրայ : Հրանտ կը դիտէր . գիտէր
թէ անողոքելի ճակատագիրն որոշած էր իրեն համար
«Անդ կացցես և զլոյս մի՛ տեսցես» : Նաւակն ետ դար-
ձաւ և սրացաւ դէպի Ստորին Վոսիոր : Հրանտի սիր-
առ գրաւուած էր այն տիրութեամբ՝ որոյ վրայ այնքան
կը գուրզուրան բանաստեղծք :

Բ.

Յրանսերէնէ թարգմանուած վէպերը շատ կանու-
խէն կ'ուսուցանեն, դպրոցի մեր տպայոց, կեանքը
Քաղցր ընծայելու և գառնացնելու միջոցներն :

Այդ վէպերէն ուսած էր Հրանտ թէ՝ երիտասարդու-
թեան կրնայ յաջորդել ծերութիւնը և թէ՝ կենաց—ինչ-
պէս կ'ըսեն — «Գարնոն» օրագիր մը այնքան ախոր-
ժալի է այդ ցուրտ օրերն որպէս ծաղիկ մը պահպան-
ուած ջերմանոցի մէջ: Երեք տարիներէ ի վեր յորմէ
հետէ Հրանտ ելուծ էր դպրոցէն, օրը օրին թուզթի վրայ
կը նետէր իւր տապաւորութիւններն: Իցէ թէ հայ վի-
պասան մը որոնէր այդ տեսակ օրագիրներ, գրուած
ուրախութեան ու պատրամաց արցունքներով, վկայք
նոր սերունդի սրտի առաջին բարախմանց: Այդ կենդա-
նի յիշատակարաններու բեկորներովը վիպասանը պար-
զեւէր մեզ վէպ մը, որ կենդանութիւն բուրէ և որ
ցոյց տայ մեզ թէ նոր սերաւան ո՛րպիսի եռանդով .
Բնչքան հաւատաքով կը թեւակոխէ կենաց ասպարէզն,
հաւատաքով թէ իւրն է ապագոյն, և օր մը, որ շատ
չուշանար, կը տեսնէ թէ՝ մուխն ու ծուխը կը բարձ-
րանան իւր յոյսերու վլատակաց վրայէն:

Հրանտի յիշատակարանի մի քանի թերթեր զոր
տեսանք, այս մտածութիւնն ազգեցին մեզ: Առ այժմ
այդ յիշատակարանէն քաղինք մի քանի տողեր:

«Յունիս 15. — Երեք տարիներէ հետէ գործի եմ։
առաջին անգամն է որ երկուշաբթի առաւօտ մը աչ-
քերս բացի ուրսին զուարթ։ Օղը զավ էր և պայծառ։
զեզեցիկ օդ մը միշտ ուրսինութիւնն տպաւորութիւն-
ներ կը թողու։ Առկայն երկու տարիներ են շատ ականձ
էի գարնան առաւօտներ, բայց այդ առաւօտներու արեւը
չունէր ինձ հոմար ու եւէ քաղցրութիւն։ Ի՞նչու կ'ապ-
րիմ, կը հարցնէի ինքնին։ — Կ'ապրիմ որպէսպի նեղ
խուցի մը մէջ, աթուի մը վրայ գամուտն մնամ ամին
օր։ — Ի՞նչու սիրու մը ունենալ, ի՞նչու երխասարդ
լինիլ։ — Սակայն այս առաւօտ մինչեւ խոկ մեր խանի
բեռնակիրն զգոց թէ վրաս փոփոխութիւն մը կայ։
«Խեր ըլլալ, մաւու Հրանտ, կ'ըսէր, ի՞նչ ունիս այս
առաւու։» Բարի Կարօ, ի՞նչպէս կրնոս գիտնալ թէ
Երեկ գիշերէ ի վեր կեանքս նպաստոկ մը ունի։ Երեկ
գիշերէ ի վեր զէմք մը աչքերուս տուածն է։ Շատ ա-
նոյշ է հիմա կեանքս, տմէն ոք կարծես սիրել կ'ուզեմ,
նոյն խոկ չորպանիս։ Այլեւս բեռ մը չէ ինձ օրուան
տասը ժամերու աշխատամիքն։ այդ տասը ժամերն ի՞նչ-
պէս շուտ անցան այօր, պէտք է աշխատիմ։ անով
միայն պիտի կրնամ նպաստոկիս համերէլ, և պիտի հաս-
նիմ։ Բայց հինգ օր կը բաժնեն զիս կիրակիէս։
Հինգ օր գեռ որպէսպի հնար լինի ինձ թուիլ Ելնի-
Քիւլ» . . . :

9

ԱՕՖԻ ԱՌ ԵՐԱՆԻԿ

ԵկՇի-Դիւղ, Յուլիս 21

Սիրելի Եղանիկու .

Մէկ ու կէս ամիս է զրեթէ ԵՀԿ-Գիւղ և
Քերմէ լուր չունիսք։ Զեմ գիտեր թէ ի՞նչպէս ժամա-

Նակ կ'անցնես Բոօթիի ձկնորմներուդ հետ : Մենք բաւական կ'զբանունք և գֆզոհ չեմ : Սենեակս պարտիզն վրայ է . թռչուններուն դայլայլիկը կ'արթնցնէ զիս առաջնամբը : Նախաճաշիկնիս կ'ընենք դալարիներու վրայ , ծառերու շուքին ներքեւ :

Սակայն դուք ալ ինձ պէս գիտես թէ՝ տասն և եօթն
տարեկան աղջկան մը համար միայն արեւու ճառագայթ-
ները և թռչնոց գայլայլեկները վայելել, սրանեւզու-
թիւն է։ Մեր սրտին մէջ բան մը կ'զգանք դուր բացառ-
իւկ չենք կարող։

Դրացիներ ունինք, չեմ գիտեր Պօլսոյ ո՞ր կողմէն
եկած են (կը սեն թէ կիները հետաքրքրութեան անձ-
նաւորութիւնն են, բայց ահա և ոչ խել գիտեմ թէ մեր
դրացիներն ո՞ր տեղացի են): Ուսկից ալ եկած լինին,
խանուք կը հոտին: Հօրս լու բարեկամներն են և
թուղթի ընկերակիցներն: Երեք եղբայրներ են. միջակն.
Յակոբիկ աղան, որ միշտ իբր պատուանշանի մը շքա-
զարդը կուրծքին վրայ կը կրէ ժամացոցին ոսկի շրջ-
թայն, կը կարծէ թէ ոչ ոք իւր հրապոյրին առաջ կը ը-
նայ գիտմանալ, և առիթ չբախցներ ինձ խմբիմաներ
ընկելու, որք քիչ շատ պաղուկ են: Կը հետեւցնեմ թէ
իմ սիրովս կը տոչորի. հայրս ալ զէշ տչօք չը նայիր:
Երիտասարդէ, կամ որ լսւագոյն է, հարուստ է, ահա
ինչ որ հօրս պէտք է: Սաոյզ չեմ գիտեր թէ արդիօք
մինք ալ այսքանով դո՞ւ չի՞նք լինիր:

Սակայն, Երանիկ, բազգս բաց է, մի խոդար ըստ
Իիքիս վրայ: Սիրահարներ կը տեղան գլխուս. թէ
Կուզես քեզ ալ զրկեմ: Ահա չորս հինգ կիրակի է
Խարանշաշ երխուսաբրդ մը անվիշպ ամէն առաւտօտ առա-
ջին շոգենաւով Ենի-Գիւլ կուդայ: Ծոգենաւուն մէջէն
Փոքրիկ հայեկով մը շարունակ մեր պատուհանը կը
նայի, ձեւացնելով թէ չորս կողմը կը գիտէ: Ծոգենա-
ւուն կ'ենէ և նաւամասոյցը կը նատի. երբ ցերկեկ վերջ

զբունելու երթանք, քիչ մը վերջը մեր ետեւէն է ։ Շատ զգոյշ է, և հայրս ոչինչ կ'իմանայ. սակայն Յակոբիկ աղան բաւական վարպետ է, ամուսինէ աւելի կակածու: Այդ երիտասարդին Կէօք-Սույի հանդիպեցայ եկած կիրակինիս:

Ծիտակն ըսեմ, հարիւր Յակոբիկ աղայի չեմ փուներ: Աղւորիկ է, սիրուն է, գեղին է, և գիտես թէ մազեր ունենալով խարսხաչները կը սիրեմ: Վրան գլուխը լաւ, մաքուր, և վերջին նորաձեւութեամբ: Աղնուական կերպարանք ունի: Իւր շարժմանց մէջ մի քիչ անվարժ է, բայց միթէ այդ ալ չը ծառայեր անձրանիւրնա գոհացնելու: Ոչ ապաքէն ճշմորիտ սիրանարները փոքր ինչ ապուշի կը նմանին: Թէ լաւ համոզուած լինէի անոր վիճակին վրայ, արդարեւ չէ եղած եմ, սակայն զքեղ ալ կը ճանչնամ, զքեղ ալ: Երջաղգեստի մը յարգը դու ինձմէ աւելի գիտես:

Մնաս բարով, սիրելի Երանիկոս, նամակս պատուէ. եթէ տգեղ սեռէն մէկուն ձեռքն իյնայ, վայ մեզ. կ'ըսպաւմ նամակիդ, համբուրելով զքեղ:

Քոյլ

Ա Օ Ֆ Ի

Դ.

Ե Ր Ա Ն Ի Կ Ա Ռ Ա Օ Ֆ Ի

Բրօքի, 4 Օգոստոս

Սիրելի Սօֆիս.

Վասնդի մէջ ես, մեր դպրոցի հերիտիկոսը պիտի լինիս. սրտի որպիսի յուզմամբ կը խօսիս երիտասարդիդ համար, որպիսի հեղնութիւն ունիս հարուստ սիամուսինն է լաւագոյնը որ ամենէն աւելի ճռի շրջա-

զգեստ մը կարող է տալ. « Գէշ շրջազգեստի մը մէջ Արջանիկ կին չկայ »: Այս է և այս պէտք է լինի մեր մտատիպարը: Բայց դու արդէն սկսած ես մոռնալ դըպրոցի մեր աւանդութիւններն: Այնպէս գուրզուրանք կը տածես խարսხեալ երիտասարդիդ համար իրը թէ ծեր աղջիկ մը եղած լինէիր արդէն: Այո՛, քեզ պէտք է քերպիք մը, ինչպէս կը նկարեն պատկերհանք, և որոյ, ինչպէս կ'ըսեն բանսատեղծք, ոսկեթոյը մազերը խառնուին խոպոպիկներութ: Այո՛, Սօֆիկ, անսա՛ պատկերհաններու և բանսատեղծներու, ու օր մը եկուր բանտուէ՛ Բոօթի:

Ծիծաղս չկրցի բանել քու ազնուականիդ վրայ, որ միայն կիրակի օրերը կրնայ գալ իւր սրտին գանձերը քեզ բանալու: Ո՞վ գիտէ քսնի՞ օր անօթի կը մնայ որպէսզի կարող լինի շոգենաւին ստակը պատրաստել: Ի՞նչ և է, բարեմաղթութիւններս կ'ընեմ: Մանօն լէսքօյի հոյերէն տպագրութիւնը կը լինիք: Ուրիշ ասեն երկար կը գրեմ, առ այժմ սիրալիր բարեւներս և համբոյլիներս:

Ե Ր Ա Ն Ի Կ

Յ. Գ. Կը զարմանամ թէ ինչո՞ւ այսքան կը հակառակիմ խորտեալ քերովբէիդ. լու չը Ասոր որ զայն քեզ պահես և խանութ նասող Յակոբիկ աղադ ալ բարեկամունեւոյդ:

Ե.

Խաչին վերջ, աշնան առջի հովերուն հետ Սօֆիկ հայրն ալ չուզեց Եէսի-Գիւղ նստիլ. գործը չէր ներէր երկար ասեն շոգենաւներու մէջ կինալ, ուստի շուտ վերադարձաւ Բերա: Երանիկ ամբողջ ձմեռը Բոօթի վերադարձաւ պիտի անցընէր, մօրն հիւանդութեան պատճառաւ:

Ե.

Հրանտ կը շարումակէր չարսչար աշխատիլ; Գիշերներու
մեծ մտաք կը զոհէր մի քանի լևուններ ուսաննիլու.
սէրն ու յոյսը կը դիւրացնեն ամէն աշխատանք; Հրանտ
մեծ յոյսեր ունէր թէ՝ չորհիւ իւր աշխատութեանց
կարող կը լինէր լուսոգոյն գործի մը ձեռնարկել և
հասնիլ իւր նպատակին; Սակայն այս չարսչար աշխա-
տութիւնը, սրտին յուզումը, դրամական նեղութիւնը
զանազան հոգեր բաւական կը խանգարէին իւր առող-
ջութիւնը որ արդէն շատ փափուկ էր:

Այս միջոցին էր որ, աեպա. Հօի ուրբաթ գիշերն,
Հրանտի չորպահին Գէորգ աղա ըստ ալլորութեան երե-
կոյթ մը կազմակերպեց իւր տօնախմբութեան տոթիւ;
Հրանտ, որ չէր ուզեր գիշեր մը պարապ անցընել,
պարառար էր ներկայ գանութիւ իւր տղային տօնախմբու-
թեան առեղարձին, մանաւանդ որ երեկոյթին առթիւ
հիւրամեծարի պաշտօն արուած էր իրեն;

Երեկոյթը, որ ևզանակի առաջին երեկոյթն էր, շատ գեղեցիկ լինել կը խստանալ: Կէս գիշերէն երկու ժամ առաջ հոծ բազմութիւն մը արդէն դրաւած էր Գէորգ աղաքի սրահներն, որք ի Բերա լաւ համբաւ կայիշիւն:

Հրամատ սահմանադրեան վար իջոծ էր, պաշտօնակացաց հետ միասին, ընդ առաջ գնալ նոր հիւրերու, երբ յանկարծ սկսու ամբողջ մարզանվը դողաւ, գունաթափեղած կ'ուզէր սինի մը կըթնիլ:

Մեր կենաց մէջ կան այնպիսի վայրկեաններ յուրում կարծես կը մասնանք ամէն իրականութիւն։ Աըրտերնիս լիցուած յանկարծական ուրախութեամբ, կ'ունենանք այն տափառութիւններն՝ ինչ որ պէտք էր ունենայինք և թէ գտնուէինք խորին վշտի մը ազդեցութեան ներքեւ։ Երբեմն կարծես թէ խորութիւն չկայ յուղման մէջ, թէ նա լինի տքառութեան յուղում։ Սօփի կրթնած իւր հօրը թեւին, շքեղ հաղուած, ներս կը

մանէր : Արտւեստն առելի դիւթական կ'ընծայէր նորս
գէմքն : Ազջիկն ինչդն ալ փոքր ինչ այլապունեցաւ , և
անդ գանսուող իրեն ծանօթ հիւրամնարներէն միան թե-
ւը մանէլով սահպուլներէ վեր ելու : Հրանտ յուշիկ
յուշիկ ետեւէն կ'երթար : Խեղձ աղուն սիրաը կառը
կոսր եղաւ , երբ անսու իւր անծանօթ նախանձորքն ,
Յակորիկ աղան , ուրախ զուարթ խօսակցութեան մէջ
Սօֆիի հետ : Փոխաղբարձ զդացումներն ինչ որ ու լիսին ,
գիւղազնացութեան մէջ դրացիք ընասանութեան կապե-
րով կապւեած կը մնան . Յակորիկ աղա ընասանարար
կը խոսէր Սօֆիի հետ : Հրանտ անսոց բոլորը ժուռ
կուգար : Պարերը միմեսոց կը յաջորդէին , ամէն օիք
երխասարդները կը պարէին Սօֆիի հետ : Ամէն մէկ
պար երբ կ'սկսէր , Հրանտ միաքը կը գնէր հանդուսեան
մէջոցին տաիթ մը գտնէլ Սօֆիի ներկայանալու : Բայց
շարունակ յաջորդին կ'սպասէր , Երկիւզալից վարժուա-
սէրը ան մը կ'սպասէր իրեն : Յակորիկ աղան , թէպէտ
շուըըն մնծցած , բայց և այնպէս սիրոյ խողիներու-
մէջ հոսուութիւն ունէր . վաղուց զդացած էր թէ
Հրանտ իւր մրցակիցն էր : Խորհեցաւ թէ զտոն հեգո-
նութիւն մը կրնար օգտակար լինիլ : Սօֆիի հետ վար-
սէ մը վերջ , նկատեց որ Հրանտ վիւրասին կը գեկիրեր
իրենց չորս կողմը , խօսակցութեան մը բանուած իւր
շուպանիքն քիչ հեռու : Յակորիկ աղա , թուրքերն
լիզուաւ , բան մը ինչքրեց Գէորգ էֆէնտիին և նա ,
«Պարսն Հրանտ » կանչելով , յանհնարարեց հոգալ այլ
պէտքը :

Պարսի Համես, ածական «Ե» և Համական լսելուց՝
լինի, առկաւին գեշ կը հնչէ մեր աղջուական լսելուց:
Ո՞վ պիտի կրնայ պատմել «Պարսն» ածականի ազդած
կայրոյթներն, պատճառած վշտերն նայնիսկ անոնց ոյք
կը պահանջ ժագովրդական լինի: Աւելորդ է ըստ որ
կը պահանջ ժագովրդական լինի: Պարսն լսելով, Սօփի վիրաւորեալ

էր իւր անձնասիրաւթեան մէջ : Որոշ չենք գիտեր թէ
կնոջ մը սէրը քանի՛ տեսակ տարերքներէ կը բաղկա-
նայ, սակայն սրտի տարրալոյժները մինչեւ ցարդ գտած
թէ՝ փառասիրութիւնն ամենաստուար քանակու-
թեամբ խառնուած է այն բազմակնճիւն բաղադրութեան
մէջ զոր կանայք սէր կ'անուանեն :

Երբ Հրանտ իրեն տրուած պատուէրը կատարելով
բարկութեամբ վերադառնու իւր տուաջին անզը, թէ-
պէս կ'ուզէր հնուու մնու, բայց զօրութիւն մը դինքը
կը մզէր, լսեց թէ խօսքն իր վրայ էր :

— Ո՞վ է այս տղան, կը հարցնէր Սօֆի անտարբեր
կերպով :

— Գէորդ էֆէնտիի դրադիրն է, պատասխանեց
Յակորիկ աղա :

Իրբ մահուան զօղանջ հնչեցին Հրանտի լսելեաց
Յակորիկ աղայի և Սօֆիի խօսքերն, և երբ սկսու դե-
ղերի վերադին պարողաց շուրջը՝ Սօֆի կ'ըսէր Յակո-
րիկ աղայի :

— Քիչ մը ձեմնիք :

Եւ առանց ակնանկ մ'իսկ ասուու խեղճ պատանւոյն,
հեռացն թեւ թեւի մտած :

Հնուացան, և ամէն ոսկեղոյն երադներ աներեւուա
թացն Հրանտի աչքերէն :

Ծաղրը թրթուռ մ'է, որ սիրոյ նորածիլ կանոչ
տերեւնիրը շուտ կը դարձնէ աշնան գոս տերեւնե-
քու. Երանիկի խօսքերը ցուրտ կերպարանօք կը ներ-
կոյանացին Սօֆիի աչքերուն, պարոնի մը, պարով, ոչինչ
մէջ չէր կրնար ողմիլ : «Մանօն կէսքօ», ահա անուելի
բնչ օգուտ գեղ, երիսասարդութիւն, սիրտ : Սօֆի միշտ
Յակորիկ աղայի թեւն էր :

Հրանտ ապշած գամուած էր իւր տեղն. ոչինչ կը

լսէր . ոչինչ կը տեսնէր . մտածել իսկ կարող չէր :
Մինաք բարո՛վ, յոյս, սէր, եռանդ . ածական մը բաւա-
կան եղաւ այդ ամէնն սպաննելու : Հրանտ չէր կընար
այլեւս կենալ . հեռացաւ :

Լոյսը նոր սկսած էր ձեղքուիլ, Բերա գեռ խոր
լոռութեան մէջ կը նիրնէր : Հրանտի գլուխը կրակի մէջ
էր . կամաց կամաց քալելով կ'ուզդէր գնացքն, ի Բան-
կալթի : Օդը շատ ցուրտ էր, խեղճ տղան կը դողար :
Արդէն արիւն քրտինքի մէջ էր երբ գուրս ելաւ սրա-
հէն . իւր յուզման մէջ մոռցաւ կրկնազգեստն իսկ առ-
նել : Տուն մտաւ, ցուրտը մինչեւ ոսկորները թափան-
ցած . ինկաւ անկողին և հաղիւ կրցաւ մի քիչ մրափել :

Զ.

Ո՞վ կը կարծէր, կ'ըսէ բանաստեղծ մը, թէ մի
քանի ողկոյզներ ձգմուելով կրնան արատդրել ջուր մը
որ պահ մը երջանկութիւն կը պարզեւէ մարդուս,
վայրիկան մը մոռցնել տալով վիշտը : Այդ զերագոյն
գարմանին կը դիմէր Հրանտ, երբ յուսաբեկ, գլուխը
կախ, Սեպտ. 26ի շաբաթ երեկոյին կը վերադառնար
իւր աշխատութեան տեղէն : Ամբողջ օրը շուարած ան-
իւր աշխատութեան տեղէն : Ամբողջ օրը շուարած ան-
ցուցած էր : Եթէ ունէր սփոփանք մը, այն ալ Գէորդ
աղայի բացակայութիւնն էր : Մինչեւ առաւօտ անքուն
մնացած լինելով, կարող չէր եղած գալ : Յամբաքայլ
Հրանտ անցու Կալաթիս : Կամուրջին աջ կողմն առա-
ջին փողոցը շարուած կը մնան այն գինետունները զորս
մինչ քաղցր հնչելով կը կոչենք սրճարան : Անդ խըռ-
նուած են նաւաստին, Քէֆալսնիացին, նաւապետը,
քսականատը, ցորենի վաճտուկանը, ամէնքն օստրազդի :
Սիկարի մուխը պատած է ամէն կողմ : Պատուհանները
ծածկուած են գոլորշիներով : Հրանտ ներս մտաւ այդ-

գինեառւններէն մին . սպահով էր թէ ծանօթ դէմքի մը
չպիտի հանդիպէր . լոռութեան մէջ ինքզինքն իւր խո-
ներուն կուտար : Գնաց ինկաւ անկիւն մը : Յոյն սպա-
սաւորը լարձրագոչ հրամայեց .

— Միա մասրիւ (Օղի մը) :

Քանի մը վայրկեան վերջ ողիի սրուակները կը
յաջորդէին միմնանց :

Ենթադ Հրանտ , սիրուն յոյսերուդ մէջ , երբ կը
ժպակէր քեզ գեղածիծաղ ապագայն , կրնայի՞ր երկու օր
առաջ երեւակայել թէ քիչ վերջն այդ յոյսերդ պիտի
կերպնանան սրուակի մը վրայ , և թէ գեղածիծաղ ա-
պագայն միայն անձանօթ դէմքերը պիտի համարիս :

Մթացած էր . կրպակները կը պարագուէին , առկայօ-
րուն կիջնէր : Հրանտ վճարեց և դուրս ելու , չեր կա-
րող սոքի կինալ . առները կը դառնային շուրջը : Սասկ
կանդ առնելով , մերթ դլուխը պատին տալով , երերա-
ճանապարհ : Անձրեւը շատացած էր : Երկու ժոմ վերջ
սրտագողի մէջ էին : Հանուեցուցին զինքն , մայրը լա-
լով , զինքը անկողին դրաւ :

Քնացի՞ր , խեղձ Հրանտ , քնացի՞ր , երջանկու-
թեանդ վերջին բոպէն է . վշարիկ ես , բայց գեռ կա-
րող արբենալ ու քնանալ , ինչպէս պիտի ծագի վաղն
արեւը , ինչ վիճակի մէջ պիտի գանէ զքեզ :

Ծագեցաւ շատ պայծառ այդ արեւն , այլ Հրանտ
կարող չեր անկողնէն գուրս ենել : Հիւանդ էր բայց
կրնար բժիշկ մը բերել :

է .

Իրիկուան դէմ է . աշունը մի քանի օրէն կը վեր-
ջանայ . օդը մեղմ է . թեթեւ հալ մը կայ : Կ'իյան ծա-
ռերու գալկահար տերեւները . զեզին է ամենուրեք .
գեղնած արեւմուտաքը , գեղնած ծառերը , գեղնած ըլուր-
ները . հովը կը տանի , կը բերէ , պատուհաններու կը
զարնէ գեղնած տերեւներն : Ամրոց Յերա զրուանք կը
վայելէ : Վերմակ մը ոտքերուն վրայ , մուշտակ մը
հազած , գլուխը բարձի մը հանգչեցուցած , պատուհա-
նէն կը նայի Հրանտ : Փոս եղած են գանկոսէրները . շատ
նրացած , շատ բարակցած մասները , գէմքը բոլորո-
վին գեղնած , միտին երկու այսերուն վրայ կարմրու-
թիւն կայ . կը հազար , կը հոգայ : Քովն է մայրը , խեղձ
մայրը , և գրացի երկու ծերունի կիներ . կը խօսին
թաղին լուրերուն վրայ : Անկարելի էր որ սիրա մը կտոր
կտոր չինէր մօրը նայուածքէն : Երբեմն զակին ձևո-
քերէն կը բանէր , վերմակին մէկ ծայրը վրան կ'ուտար ,
հազար գուրգուրանքներու պատասխան , մօրը սիրուն
հոգիւ ժամանակ մը կը նշմորուի Հրանտի երեսին վրայ :
Կեանքի էն յուսահատ վայրկենի մէջ մեր սիրաը կարօա
է միսիթարանաց . մօրը սէրը գերագոյն սփոփոնքն էր
Հրանտի ցաւոց :

Ո՛քան յիշտատակներ կը պաշտրէին Հրանտի խեղձ
մօրը սիրաը : Աչքին առաջ կուգար այն կիրակին , յու-
թիսի այն տաք կիրակին , երբ կը վերագանակը պար-
զեւաբաշխութեան հանդէսէն , Հրանտը քովիկէն :

Հէդ կինը , գեռ երէկուան պէս կը յիշէր տան ե-
ռութը տարիներու վշաներն ու ուրախութիւնները : Կար-
ծես թէ երէկ էր տան և ութը տորի առաջ լուցվերա-
ցի շարաթ իրիկունը : Այդ օրը Հրանտ գեռ մէկ տոր-
ուան էր . ինքը տունը սրբած , մաքրած կը պատրաս-
տէր նաւակատիքի իրիկուան ընթրիքն , երբ դուռը

զարկին : Աչքին առաջն էր այդ վայրկեանը . էրիկը , խեղ Ստեփանը , արինաթաթաւ պատգարակի մը մէջ . տարաբաղդ որմագիրը բարձր չէնքէ մը գլորած ինկած էր և գլուխը ջախջախած : Մարիսմ (Հրանտի Մայրը) երիտասարդ երիտասարդ , անոք անօդնական , իր մէկ հատիկ աղովը այրի կը մնար :

Միան Աստուած գիտէ թէ ի՞նչ նեղութիւններով տղան մեծցուց , զպրոց տուաւ : Ի՞նչ օր էր այն օրն երբ տղան , գրքերով բեմաւորուած , իրեն հետ կը վերստանար պարզեւաբաշխութեան հանդէսէն , ուսման ընթացքն աւարտած : Բարձկամ կիներ , զինքը շըրջապատած :

«Աչքդ լոյս , Մարիսմ տուաւ , աչքդ լոյս , կ'ըսէին , ալ նեղութիւն չունիս . ամէն բան պիտի մոռնաս , տղան եկաւ քեզ հասաւ : Աստուած մարդուս տանկ բարի գուակ տայ : »

Ո՛րքան ուրախ էր , ո՛րքան զոհ այդ օրն : Իսկ այժմ իր Հրանտիկը , իր յոյսը ու սէրը ի՞նչ վիճակի մէջ էր :

Դուրս ելաւ , արցունքները որբեց ու ներս մտաւ :

Ը.

Հրանտ գլուխը բարձին դրած , կարծես վերացած կը մտածէ : Ի՞նչ եղու իր երազը : Մաքովը կը թռչէր յունիսի կիրակին , կէօք Սույն էր , կը անսնէր Սօֆին , և յետոյ ինչե՞ր անցան այդ օրէն ի վեր : Ա՞հ , աղջկան մը սէրն ուղեց վայելել , երազ մ'էր , բայց կեսնքին էր ահա՝ որ այդ երազին զինը կը լինէր :

Յանկարծ կը ջանայ ելնել նստիլ , մայրը չորս կողմէն կը բանէ , ախուր ժպիտ մը կը ծածանի Հրանտի երեսներուն վրայ . կ'ուզէ պատուհանը բամուլ :

— Զէ , զաւակս , չէ , որդիս , մի՛ բանար , ցուրս է , կը պաղատի մայրը :

Բա՛ց պատուհանը , խեղ մայր , բա՛ց պատուհանը չես գիտեր թէ վշտաց վայրկեաններու մէջ քաղցր յիշատակներ պահ մը կենդանութիւն կը շնորհեն ցաւած սրտին : Կիթարայի մը ձայնն է որ կը լսուի . կոյր կիմն է որ կ'անցնի : Աղքատ կինը փողացները ման զալով իր կիսաւեր քնարովը կ'երգէ .

Յերեր անդ կապուտակ
Եւ ի Վոսփորին
Մեղմահոս պըլլըլան
Խոպոպէ լուսնեկին

Հրանտ այլայլած է : Ո՞վ չէ զգացած այն արովիւնը որ ձայնի մը , երգի մը յիշատակը կ'ազդէ մեր սրամ-րուն երբ մի քանի չետեր իրենց թեմբուն վրայ առած մեր հոգիները կը թռչկոտեցնեն զմեզ մանկութեան , պատանեկութեան , սիրոյ և բերկրանաց օրերու մէջ : Այդ երգը կը հնչէր սրախ խորը , թունդ կը հաներ հոգին :

— Մայրիկ , քանի մը փարայ տուր , ըստաւ :

Կիթառին ձայնն հեռուէն կուգար այլեւս , բայց Սօֆիի գէմքն աւելի պայծառ կը պատկերանար Հրանտի աչքերուն : Ա՛խ , վայրկեան մը թէ նշմարէր Սօֆիի երեսն , թէ կարենար բոպէ մը գրկացը մէջ սեղմել զնս , թէ կարենար վայրկեան մը չնչել նորա չունչը , ի՞նչպէս շուտ պիտի կենդանանար :

Գնաց կոյրը , հեռացաւ ձայնը բոլորովին , բայց թողուց իւր հետքը , ինչպէս անոյշ բուրում մը բիւրեղ զին մէջ :

Յաջորդ օրն աւելի խոնջ էր Հրանտ, գիշերն անցը երաղներ զի՞նքը օրօրած էին. միշտ Սօֆիի հետն էր: Նախորդ օրերէն աւելի ակար վիճակ ունէր: Բարեկամ ներէն մին, շաբթուան թերթերու հաւաքածոյ մը կը վրկեր իրեն: Նոյն օրն ալ սկսու քիչ մը թերթերու վրայ նայիլ: Մէկէն իմէկ ձևոքերը դողոցին. գլուխը բարձին մէկ անկիանը դրաւ և կը հեծկլասր: Մայրը անով դաղով ներս և կաւ: Հրանտ միշտ կուլոր: Լրա գիրներէն միոյն մէջ «Ազգային» բամեյն ներքեւ կարդած էր.

«Երէկ ի Պատրիսրքարան շքեղ հանդէս մը կատար ունեցու, ի ներկայութեան բազմոթիւ պատուաւոր աղ դատապահ: Մեծահամբաւ և աղքատէր վաճառական Մեհանդէսն էր կուրի էֆէնարի... և անի նշանաւութեան էր ընդ Համեստափայլ օրիորդ Սօֆի... և անի: »

1881 տարւոյ դեկտ 13ի կիրակին թէպէտ անձրեւ չկար, բայց ախուր մելամազձիկ օր մ'էր: Բաւական է որ անձրեւ չըլլայ: Բերա չէ կարող հանդարաւ կենալ, վողոցները լի են բազմութեամբ: Կէս օրէն երկու ժամ վերջ Մասէի կառքերը մեծ վողոցին վրայ կարծես կը կ'ազմէին կառախումբ մը: Կառքերու կանոնաւորութիւնը, կառավարներու մաքուր զգեսանելաւ ու ճերմակ ձեռնոցներն ենթագրել կուտային թէ՝ պատրաստուած են մի փառաւոր հարանեաց համար: Եւ այսպէս էր. առանց շատ հետաքրքիր լինելու, կարելի էր նշանակ այդ կառքերէն միոյն մէջ զեղեցիկ աղջիկ մը հարափ զգեսաներով: Կառքերը թաղսիմի պողոսային կ'ընթա-

նոյին Բանկյալթի, ուրկէ հաւանօյէն պիտի իջնէին վաս- փորի գիւղերէն մին: Աւելորդ է ըսել՝ թէ համհաման- ըու դէմքելը զուարթ էին. անհամբեր կ'երեւէին հարան ու փեսան, ոյք կ'ուզէին վայրկեան մը առաջ համակիլ: Բայց պատշաճութեան կանանելը նթէ զոյտաթիւն չունե- անյին, հաւանօյէն աւելի հանգիստ կը լինէինք: Հարս- հուներու կառքերն յանկարծ կանգ տաին: Բանկյալթիի փոքրիկ տունէ մը ժամ'կոչ մը, մի քանի արիացուներ, երկու տէրաբը դուրս կը հանէին դագաղ մը. պէտք էր տեղի տալ: Հարս և փեսայ իրենց կառքերու ապակի- ներէն նայեցան. խեղճուկ ձայն մը կը լսուէր.

— Վա՛խ Հրանտ, վա՛խ զաւակս:

Հրանտի դադալը կը տանէին. Սօֆիի հարսանեաց կառքելն էին:



ՀՀ Ազգային գրադարան



NL0338260

Հ Յ Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Բ

ՎԱՀԱՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՏԱՆ

ՇԱՐԱ. ՔԱՄԷԼ, թիւ 4

Դահիրեւ-Եղիպտոս

	Ե. Պ. Տ.
1.— Նա չը լինի առ լինի	3.50
2.— Փարոսի Պահապաններ	1
3.— Վարձուած Սենեակը	1
4.— Արքին մալ ալան	3.50
5.— Արաբերէն Խօսակցութիւն	5
6.— Սերալ պատանի զինուոր	1
7.— Ազգային Բարերար Եր. Օժան	2
8.— Գոտապարտեալլ	{ 5
9.— Երազի մը զինը	}
10.— Երազահան եւ Վիճակարան	5



Գրատան մեջ կը գտնուին նին թէ նոր նշանաւութիւններ, Բառարաններ, Գասագիրեր, Վիճական էլեմենտներ և այլ տեսակ գիրեր :

ԳԻՒ 5 Ե. Ղ.

22528

891.99

24-95